

Բ. Զուարթուն ըստու թէ իրենք «Զուարթուն»ի վրայոց գնելով չինած են «Զուարթունց»ը, մատնոց և փայտնոց բառերուն պէս: Այս առ չեղաւ:

Դիմաց բառը աշխարհաբարի մէջ նոյն է դիմի հետ: Դիմացը խնդրասու բառ մընէ, համազօր գրաբարի առաջի, ընդդիմ, հանդիպ եւ յանդիման նախազրութեանց, որոնք սեռական հուով խնդիր կ'առնեն. առաջի Աստուծոյ, ընդդիմ զանձանալին, հանդիպ գերեզմանին, յանդիման Տաճարին. այս բռնոր նախազրութեանց ահղ աշխարհաբարի մէջ կը զբուխն դիմաց կամ դիմ բառերը:

Ասկէ զատ դիմաց բառը, իրեւ գոյական, դիմի բառին սեռական եւ տրական հուօվն է միանգամայն, որուն բացառականը կ'ըլլայ ի դիմաց եւ կը նշանակէ մէկու մը կորմին. ի դիմաց այս ինչ անձի կամ մարմնի խօսիլ, զրել, գործել:

Թժբախտաբար դիմաց բառն առ իրբեւ սեռական, տրական եւ աննախյոր բացառականը ունեէ նպաստ չ'ընծայիր «Զուարթունց» սեռականին իրբեւ ուղղական կիրարկումն:

Գալով հոգոց կամ հոգոց բառին, ասոնք սեռական հոլով չեն, այլ տրական: Հոգուոցը ազօթքի մը սկսուածին աստղին բառն է. — «Հոգուոցն (նով) հանգուցելոց, Քրիստոս Աստուած, արա՛ հանգիստ և ուղորմութիւն», եւայլն, այսինքն Քրիստոս Աստուած ողորմէ հանգուցեանիրու (մեռածներու) հոգիներուն: Սեռականը հանգուցելոց է, իսկ հոգուոցը՝ տրական:

Ինչպէս որ կը տեսնուի այս լուսաբանութիւններէն, Բ. Զուարթունի մատնանիշը ըրած բռնոր օրինակները իրեն զէմ կը խօսին, և ասոնք կ'ապացուցաննն որ կարելի չէ բռպիկ ոտքերով պտըտիլ նոյն իսկ Քերականութեան Բառազիտական մասին մէջ:

Սեռական և Տրական հոլովերը այնքան նման են իրարու որ գրաբարի մէջ սկսնակ աշակերտներ, եւ երբեմն առ մեծեր, որ բան զիտնալու յաւակնութիւնը ունին, յաճախ կը չփոթեն իրարու հետ:

Բ. Ե.

ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՐՑԵՐ(*)

(Հ. Ա. Վազիկեանի ՄԽ ԳԹԵՔ . . .

ԳԹԵՑԵՔ . . . ին առքի)

Հ. Ա. Դ. կը պաշտպանէ հիներէն մընացած լեզուական կարգ մը չքոտիք, որոնք հայ լեզուի ուսումն և ուսուցումը կը զբժուացնեն ժամավաճառոյթ, ձանձրոյթ ու խրտունք պատճառող իրենց անիմաստ ու խրթին ժանրաբեռնումով: Ահա՛, իմ կարծիքով, այն կարգ մը աւելորդ խրթնութիւնները դոր պէտք է հեռացնենք մեր լեզուէն, եթէ կը սիրենք հայերէնն ու հոյմը: —

Ա. Ամռան, ամռանց: — Հ. Ա. Դ. սխալ կը համարէ այս ձեւը և կը պահանջէ որ արմատ բառին ուն բէի փոխուի հետեւալներուն մէջ ըստ հին սովորութեան՝ ամսուած ամրան՝ ամբանոց, ձմեռ՝ ձմրան՝ ձմերանոց, լեռ՝ լերան, զուռ՝ զրան: Բայց ի՞նչ հարկ կայ այսալիսի անիմաստ կանոնի: մը թէ — ոն յանդին քակումի պարագային ուն բէի կը փոխուի, քանի որ հիները այդպէս ըրած են եղեր: Որպէս թէ հիները սիսալական և հակասական չէին: Հազար ինչո՞ւ զրած են նաև. — բեռն՝ բեռնին, բուռն՝ բոին, ծիծեռն՝ ծիծառն, գասն՝ գասնիք՝ զասանց, լեռն՝ լեռանակեցութիւն, ձեռն՝ ձեռք՝ ձեռագիր՝ ձեռաձիր, բենինք՝ բենանց: Արդ՝ ինչո՞ւ հանգութել այս հակասութեան. նախնիք կատարեալ չէին, և լեզուին բարեշրջումը իրենցմով չփերջացաւ. և մենք պէտք չէ յաւերժացնենք իրենց սխալները: Խսկապէս զարմանալի է որ աշխարհաբար գրականութիւն ընելու սկզբունքը ընդունելէ վերջ գեռ նախնեց չքոտիքովն ու սխալներով կը նախնանձայուղուինք: Չէ՛, ուն երբեմն բէի փոխելու պէտք չկայ. ուն ու է կինայ միշտ ու մետլ:

Բ. Հեղիկն Հեղիկնական: — Հ. Ա. Դ. կը սէ թէ, միշտ ըստ նախնեաց, հեղէն, աղէտ, պարէն, պատճէն, ամէն, հայերէն, Բարգէն, Ներսէս, Մովսէս, Խորայէլ, Միքայէլ բառերուն և զիրը պէտք է եղի փոխենք հեղիկնական, աղետաւոր, հայերէնի, պարէնաւորել, պատճենի, ամէնէն, հայերէնագէտ, Բարգէնի, Ներսէսի, Մովսէսի, Խորայէլի, Միքայէլի, ամենասուրբ

(*) Տես ՄԻՊԸ, 1931 Փետրվար, երես 52:

և այլն բառերուն մէջ։ Ի՞նչ է պատճառը այս փոփոխութեան։ ոչ ոք զիտէ։ Պարզապէս եղբակացուած է թէ նախնիք ա՛յդպէէս ըրած են, բայց պատճառը առոր պատասխան չկայ։ Բայց նախնիք եշի չեն փոխած հերը հետեւեալ բառերուն մէջ։ — տէրունի, տէրունական, անօրէնութիւն, տնօրէնութիւն։ Ինչո՞ւ այս հակասութիւնը որ աւելորդ ու անիմաստ է։ Ի սէր հայերէնի տարածման և հայերէնի (հ-ով կը գրեմ) ուսանողներուն դիւրութեան պէտք է վերցնենք կ-ին եշի փոխուելու այս կանոնը, և չհետեւինք անհետեթղական նախնեաց։ Արդէն Հ. Ա. Պ. ալ ուրիշ առթիւ մը իրաւամբ կը զրէ թէ « . . . ինչ որ կայ Ասկեղարու մէջ ոսկի չէ բոլոր։ հոն կայ երկաթ ալ, պղինձ ալ, խեցի ալ»։

Գ. Հովհաննի։ — Սովորութիւն եղած է նաև — իւ յանգը ու-ի փոխել հովովման, խոնարհումի և բառակազմումի ատեն։ բայց այս կանոնը տղեկութիւններ և անհարթութիւններ կը պատճառէ նոյնիսկ ընթերցման պարագային։ օր. պատիւ՝ անպատուութիւն, հովիւ՝ հովուութիւն հովուուհի։ Ի սէր զիւրութեան, կարճութեան, սահունութեան ինչպէս նաև կամոնի, լաւագոյն է, ըստ ինիի կորուսման կանոնին, զրել՝ հովուուհի, հովուութիւն, անպատութիւն, հաշուուիլ, պատուուիլ (հոս տեղը չէ խօսելու հայերէնի ուղղագրման բարեփոխութեան ընդհանուր հարցին շուրջ։ այդ մասին արդէն խօսած եմ իմ ԽՈՌՀ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՂԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ և ՈՒՂԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑԸ գրքոյներուն մէջ)։ Անշուշուշտ պիտ' առարկուի թէ ատանկով հայերէնի գէմ ոճիր գործած կ'ըլլանք, քանի որ կանոնը չի ներեր բաղաձայնէ վերջ և զրել։ Սակայն կանոնը կը ներէ։ չէ՞ որ կը գրենք նաև եկեղեցւոյ, հոգւոյ եացլն։ այս կը նշանակէ թէ հայերէնի մէջ հնչարանօրէն անկարելի չէ բաղաձայնէ վերջ և հնչել։ Եւ զեռ նկատել որ նախնիք նոյն իսկ ամբողջովին յապաւած են այդ իւ-ը արծուունք, արծոնզութիւն բառերուն մէջ։

Դ. Զիսոյիր։ — Ժխտական բառերու բակալարը չա մը կայ։ չխօսեի, չխօսեցայ, չխօսիմ, չխօսած, չխօսող, չխօսելու են, բացի սահմանական ներկայէն ուր կ'ունենանք՝ չեմ խօսիր, չես խօսիր, չի խօսիր ևադին։ Ահա ճիշդ այս չի խօսիր-ին վրայ

է որ շատեր, ուսեալն ալ, թերուուն ալ կը սայթաքին, առանց ինիի գրելով զայն չխօսիր։ Ես ալ նոյնը ըրած եմ զիտակացար, և ահա պատճառներու։ — Լեռն միայն բանասէրին, քերականին, լեզուարանին և ուսեալին համար չէ, այլ ժողովրդին։ առաջ խօսուած է ժողովրդին կողմէ, և յետոյ զրուած։ Արտասոց է ակլնեկալել որ ժողովրդին մնե զանգուածը քերականութիւն սովորած ըլլոյ և զայն կիրարկէ բան մը գրելու ատեն, փնտակով բայերուն սահմանական ու ստորագասաւկանը, և առանց այսինչ ժամանակին ու դէմքը. չենք կրնար ակնկալել որ նո զանգանէ սահմանական ներկայ եղակի երրորդ գէմքը և զրէ չի թերեր, ինչպէս նաև սուրագասաւկան անկատարի եղակի Գ. գէմքը, գրելով չի թերեր։ Ուստի պէտք է կանոնը ընդհանուր ընել, այնպէս որ դժուարութեան և սայթաքման առիթ մը պակսի հայերէն սովորածներուն համար։ Հայերէնի հովականութիւնը (inflexion) որ ներկայիս ալ կը գործէ (ինչ որ առաւելութիւն մ'է և իսկական պայման ունէ կենդանի լեզուի համար որ կենդանի մեալ կ'ուզէ) ուրիշ շատ մը պարագաներու մէջ, առանց կանոնի, զանազան տառեր ջնջուծ կամ փոխած է, որոնց քով չի-էն ինին նպակ ձգելը և միայն չա թողուլը բան մը չէ։ ահա ատոնք. — 1. Բառամիջի ու-ն ըթի փոխելու կանոնը ունինք, (տուն՝ տընակ) բայց բառագերջի ու-ն երրեք. և սակայն կու փոխած ենք կը-ի, որու ըթն ալ պատթարցի փոխած կը ձգենք (կ'երգեմ)։ 2. Ոյ կը փոխուի ու-ի (լոյմ՝ լուսաւոր, բոյմ՝ բուժել) բայց ըթի չփոխուիր կամ չի կորսուիր, ըստ կանոնի. այսու հանգերձ վերը տեսանք որ այդ ալ պատահած է քանիցս. (բոյմ՝ բժիշկ, և այլն)։ 3. Է-ն ինիի կը փոխուի (մէտ՝ միտում), բայց ըթի՝ ոչ. և սակայն լէզ բառը տուած է լիզել, և յետոյ նաև լիզել։ 4. Կանոն չունինք վերջավանկի իւ-ն ե-ի փոխելու, բայց միակը փոփոխած ենք միկի։ 5. Բայ-ն ե-ի փոխելու կանոն չունինք, և սակայն միայնը փոխած ենք միկ-ի։ 6. Իւն յանգը ձգելու կանոն մը չունինք, և սակայն յովիրդինը եղած է խոնկոր։ 7. Իւ-ն ինիի փոխելու կանոն չկայ, բայց չի տուած է սիմ (ինչպէս տարիք), թիւրախ՝ թիւրախ, իւժ՝ իժ,

իւր՝ իր, իւնձ՝ ինձ, կիւրակիէ՝ կիւրակի, հիւսիսո՞ հիւսիս, ճիւռ՝ ճիռ, շիւզ՝ շիզ, Տիւր՝ Տիւր, փիւզ՝ փիզ: 8. Իւ-ը ձգելու կանոն չունինք, բայց վերը տեսանք արդին թէ արիմ տուած է արնոս, ալիւր՝ ալրատ, ևայլն: 9. Անա նաեւ իւ-ի այլազան հնչափոխման ուրիշ օրինակներ. — Լիւզ՝ լոյզ՝ լուզաւ, զիւզ՝ զիօզ՝ զիզչուկ, զիւր՝ զուր, զուրան՝ զոր, իւզ՝ եղ, թիւր՝ թերի, թիւն՝ թոյն, հիւր՝ հրաւիրել, իւթանասուն՝ հօթանասուն, միւսոն՝ մեսոն, հիւզենակ՝ հնդինակ, հիւպարքոս՝ եպարքոս, հիւս՝ ուսւին՝ ուսի, նիւս՝ նուս, նիւթ՝ նօթձել, շիւարիլ՝ շուարիլ, քիւսիթա՝ քուսիթա: 10. Տեսէք նաեւ թէ ի՞նչ այլազան հնչափոխմանց կ'ենթարկուի այ-ը. — Քայլ՝ քալել, այլ՝ ալ, այս՝ ասանկ, զայթ՝ զըթիլ, այլ՝ էրիկ, համայն՝ ամէն, ժայռ՝ ժեռւտ, հայթայթանք՝ հեթեթանք, ծայր՝ ծիր, սայր՝ սուր՝ սուսեր, ճայրոտ՝ ճերոտ, խայթ՝ խեթել՝ խոթել, խթել, ևայլն: 11. Ուրիշ ձայնաւորներ ալ պէսպիսի ձայնափոխմանց կ'ենթարկուին առանց նուիրագործուած բանածեռուած կանոնի. — Խայտառակ՝ խայտառկութեան, ամառ՝ ամ, սան, բերան՝ բերնի, ցորեան՝ ցորեն՝ ցորենի, ուլոր՝ ուլըրել, վերայ՝ վրայ, ոււել՝ աււել՝ աււուք, կազանդ՝ կազինակել, ստոր՝ ստրուկ, անազի՝ անմի, բոյլ՝ բոլոր, մոլար՝ մոլոր, առնել՝ ընել, արգելք՝ արգիւլ, լինիլ՝ լրնիլ՝ լրլիլ՝ լրլաւ, զի՝ զիւահար, կանգնիլ՝ կայնիլ, անկանիլ՝ ընկնիլ՝ իյնալ, կոտոր՝ կոտրել՝ կոտրել, կարենալ՝ կրնալ, տանել՝ ըսել, չերեկ՝ չուզել, պոզով՝ մոզիկել, անճորակ՝ անճըրկիլ, կոճակ՝ կոճակիլ, օզակ՝ օզիկել, առաջ՝ առջե, պարապ՝ պարպել, ևայլն եւայլն, ևայլն: 12. Ան շազկապ-յօդակապն ալ ձգած ենք բառերու մէջնին. — տասնուամէկ՝ տասնըմէկ, տասնուչորս՝ տասնըչորս:

Խնդրին քիչ մը աւելի մօտենանք: 13. Կանոն չունինք բառավերջի ինին ըթի փոխելու, բայց մի փոխած ենք մը-ի. Քար մի՝ քար մը: 14. Հոլովման, խոնարհման և բառակազմումի մէջ չմտնող բառերու բառավերջի ինին ձգելու կանոն չունինք, բայց պատասխանի եղած է պատասխան, տեղի՝ տեղ, արփի՝ արփ: 15. Գրաբար բացառականի ինիները աշխարհաբարէն արդէն ձգուած են, իբանէ՝ բանէ, ի վար-

գէ՝ վարդէ, ի նոցանէ՝ անոնցմէ: 16. Ի նախզիրը ձգած ենք նաեւ աշխարհաբարի հյց. Հոլով բնութեան խնդրիներէն. նըստել ի Դուին, նստել ի տան, մօտանել ի քաղաք, ելանել ի լեառն, զարձ ի ճանապարհ արգարութեան, ևւայլն, զորս կը թարգմանենք Դուին նստիլ քաղաք մտնել, լուը ելլել, ևայլն: 17. Նաեւ կանոն չունինք բառասկիզբի ուն ձգելու, բայց կ'ըսենք՝ ոչինչին՝ չնչին, ոչ զոյ՝ չկայ, ոչ ունին չունին ևայլն: Հ. Ա. Զ. անշուշ կը տեսիք եր անկորուսելի Ո-ն կրնայ կորչիլ, ինցու ԶԲ ԽՕՍԻՒ-ին ինին (որ կորուման ենթակայ արդին յանախ) չի կրնար կորտիլի: 18. Հ. Ա. Զ. կը ցուցնէ թէ սահմ. ներկայ եղ. Գ. գէմքին ժխտական ձեին մէջ (չեմ ի ծաղկիլ, չես ի ծաղկիլ, չի ի ծաղկիլ ևայլն, ինչպէս արգէն բացատրած է Հ. Ա. Ալտընեան) օյի-ի ձեւը ամփոխելով կ'ըլլայ չին, չի ծաղկիր. այսինքն բառավերջի տնկորուսելի է գերը ինկած է, բայց նախզիր ինին մնացած է: Բայց հայրէնը ե-ի, մանաւանդ բառավերջի ե-ի անկման օրէնք չունի, իսկ ինի նախզիրին անկումը զրեթէ բացարձակ օրէնք է աշխարհաբարի մէջ, ինչպէս քիչ վերը տեսանք: Արդ՝ երե անկորուսելի է-ն կը կորտիլ, ինչ պատճառ կայ որ կորուսելի և կորչիլով ու կորչելի նախյիր ինին անկման պարագային վայնասուն մը կը փացնեն Հ. Ա. Պազիկեանները:

Հ. Ա. Զ. որ բառավերջի ըթի և ինիի անկման տահն ապաթարց կը գործածէ, զրելով կ'երգեմ, մ'երգեր, ինչո՞ւ ոչ է ի (ծաղկիլ) ձեւն երբ երկու անկորուսելի տառեր՝ ո և է կ'իյնան, առանց տեղը գեթապաթարց չի գործածեր, ու չի գրեր՝ 'չի ծաղկիր: Ինք այս խոշոր ուղարկը կը կլէ առանց բերան բանալու, և երբ ուրիշ մ'ալ կ'ելէ, ի սէր հայերէնի պարզացման և զիւրացման, սա վտարանզի նախզիր ինին ալ վտարելու այդ ձեւն, զրելով չծաղկիր, այն ատեն վայնասուն կը փրցնէ թէ փոքրիկ ձկնիկ մը կուլ զացած է, և ուստի տիեզերքը պիտի փըլի այդ պատճառաւ, չը հանդուրելով այդ պիտի ծանրածանը անարգարութեան մը: Հ. Ա. Զ. կ'առարկէ թէ յիսպիտ բառին շեշտը չա տառին վրայ կուզայ, բայց քանի որ բաղաձայները շեշտչն առներ ուստի պէտք է չի գրել: Թար-

ձեալ դիտել տամ որ չան չէ որ կը չեշտուի . այդ անկարելի է . այլ չա տառէն վերջ եկող ըթ ձայնաւորը , ինչպէս արդէն վերև ցուցուցած եմ չպիսի ձեին առթիւ :

Աւրեմն՝ երբ վերև յիշուած այդքան ապօրինի (անշուշտ երեւութապէս) հնչաւ փոխանց կը հանդուրժենք և զանոնք կը կիրարկենք , ի սէր հայերէնի դիւրացման , ի սէր անոնց որ այս գժուարին օրերուն հայերէն սովորելու մտահոգութիւնը ունին , և ի սէր հայերէնի ուսուցչիներուն որ աշակերտաց շարտզրութեան և ուղղագրութեան փորձերը սրբազրելու տաղակալի գործը ունին , ձգենք նաև այդ ինին , և թող օրէնքը բացարձակ ըլլայ թէ՝ մխտական բայցերուն սկիզբը միմիայն չա է : Եւ հթէ այս իբր բացարձակ օրէնք չենք ընդունիր , զոնէ սխալ չհամարէնք , և թուրարելի ընենք չխօսիր , չծաղկիր բայերը և նմոնները : Նախնիք որ բաւական խոչոր թոյլատութիւններ ըրած են իրենք իրենց անշուշտ այս փոքրիկ յապաւումն ալ մեզի կը ներեն . հթէ չներեն՝ մեզքը իմ ճիտու :

Ե . Կոյննոյն . — Կարծեմ թէ լաւագոյն է սխալ չհամարել առանց ըթի գրուած կարգ մը բառեր . — խոչնոտ , արագնթաց , հերնկալ , գերնատիր , նորնծայ և նման բառերը : Պէտք չէ ակնկալել և պահանջել որ ամէն ունինք որ երկու սողնոց տամասկ մը կամ նամակ մը զբել ստիպուած են , գիտնակ իրենց գործածած բառերուն ըստուգարանութիւնը ծանօթ չէ , ծանօթ կը կարծիք մը կայ թէ ամէն մէկ բառ պէտք է իր երևոյթովն իսկ հաղորդէ իր կազմումի՝ ստուգարանութեան պատմութիւնը : Այդ անկարելի է արդէն , քանզի ամէն բառուի և մասնիկի ստուգարանութիւնը ծանօթ է , ծանօթ կարծուածներէն շատերը ենթադրական և առարկելի են , իսկ ստոյգներն ալ միայն սակաւաթիւ մարդոց ծանօթ են : Բացայատ է որ վերոցիշեալ բառերը ըթով զբուհու են փոքրիկներու զբուքերուն մէջ , քանի որ ատանկով աւելի դիւրաւ կը կարգացուին , բայց միծերուն համար սխալ համարելու չէ առանց ըթի զբելը : Եւ արդէն ունինք կարգ մը բառեր որոնց արմատէն ինկած է ըթը , նոյնիսկ բառասկիզբի , ինչպէս ստանձնել , ստերիւրել , ստեղծել , ստգանել , ստահակ , ստոր , ստոյգ , ստունկանել :

Զ . ԵՄԱՆԳԱԼԻՈՐՈՒՄ . յենած , ուսած . — Հ . Ա . Սխալ կը համարէ այս բառերը , և իրաւամբ : Սակայն այդ արդէն գործածական դարձած սխալները կը նուիրա-

գործուին բառերուն երանգաւորման հիմնական օրէնքով որ անոնց ծնունդ տուողն իսկ է իմ կարծիքով : Այս սկզբունքով է որ լեզուին մէջ նոր բառեր կը կերտուին հին բառ մը քիչ մը հնչափախելով . այսպէս՝ առորդերի խմաստ ունին աղտ և ախտ , թեղ և թիլ , ձանապարհ և ճամբար , մարթ և բուրդ , զար և թառ , խօսնակ և սոխակ , կլոր և զլոր , զունդ և զռնոտ , զնդակ և զնտիկ , կոտորել կոտրել և կտրել , հաւանիլ և հաւնիլ , վայելել և վայլել , շարթուան (կամ շարթու) և շարաթուան (օր) , անօրէնութիւն և տնօրինութիւն , տէրութիւն և տիրութիւն , վարժապիտ (կամ վարզապիտ) և վարպիտ , տշակերտ և աշկերտ , առուսան և երասան , խօսուչ և խորչ , և այլն : Նմանապէս տարբեր երանգ ունին յեցած հարագատ ձեր և յենած նորաստեղծ ձեր . յեցած կը գործածենք երբ խօսքին իմաստին մէջ կայ միծդիութեան , ուժգընութեան , ծանրութեան , կուիի , փլումի կամ անկման գաղափարը . օր՝ հրետասայլին յեցած թնդանօթը , անթացուպին յեցած կազզը , մոյթին յեցած պտուը (գուցէ հնձնել բային հետ առնչակից է) : Մինչդեռ յենած կը յարմարի երբ թեթեակիութեան , փոփկութեան , մեղմութեան և վագագչանքի գողագիտար արտայայտել կ'ուզուի . օր՝ մացարին յենած ծաղիկը , մայրիկին ուսին յենած մանկիկը , և այլն :

Ռասանած . բառը լնդհանուր և լնդհարձակ իմաստ մ'ունի . օր՝ Ուր ուսանած ես . — այսինչ զպրոցը (շատ մը բաներու համար , բնդհանուր կերպով) : Հայերէն զարդու ուսանած ես . (մասնաւոր , մէկ բան) :

* * *

Լեզուին ոգին կը կայանայ յատակութեան , գեղանչման և կարճութեան երեք յատկանիշներուն մէջ : Հարովականութեան զործօն սկզբունքը կը զործէ ասոնց ի նըպաստ . և ինչ որ անոնց հակառակ չէ պէտք է լնդունիլ , և ոչ թէ քարացնել լեզուին կանոնները , իբր թօւմբ ու պատնէշ զործածելու պատշաճ նորութեանց զէմ : Լեզուարաններուն ու քերականներուն համար վատնզը կը կայանայ լեզուին ոգին և բառուերու յեզումը մոռնալուն մէջ , կոռչելով բաղդատապէս երկրորդական կանոններու և բառերու այսինչ կամ այնինչ կայակի (statique) ձևին : Շատ մը մեսակէտներով հայերէնը ճկուն լեզու մ'է . պէտք չէ կը բացումի և քարացումի տակ ճզմել զայն :

Ա.ԵՐԶ

Խ . Գ . ՔԱՐՏԱԾ

ԹԻՎԱՆԱՐ

Այս յօդուածի նախորդ մասին մէջ , ՍԻՇՆ , 1931 , թիւ 2 , եւեւ 53 , ա . սիւնակ տող՝ վերէն 27րդ , բաղադայնով բառը կարդալ հայնաւորով :